

127 Այն պարունակն որ կը թւեէր թէ քենէ  
կը ծընէր այնպէս՝ ինչպէս լոյս ցոլացած,  
երբ ես քըշիկ մը զըննեցի աչքերովս,

130 Ինձ թթւեցաւ ներազ տեսնել մեր պատկերն  
իր խկ գոյնովք նըկարուած, եւ աչքս հոն  
Մըխըբճուեցաւ մընաց բոլոր բովանդակ:

133 Զերդ երկրաչափ՝ որ կը դընէ ամէն ուշ  
երբ բոլորակ մը կը չափէ, կը խոկայ  
եւ չի գըտներ սկիզբը որուն պէտք ունի.

136 Այսպէս էի հանդէպ այս նոր տեսիլքին.  
Ես կ'ուզէի տեսնել թինչպէս միացաւ  
Պարունակին՝ պատկերն ու հոն կը մընար:

139 Բայց փետորներս ատակ չէին այդ բանին.  
Երբ ահա միտքըս ցընցուեցաւ յանկարծոյն  
Փայլատակէ մ'որ զոհացոց իմ փափացս:

142 Մեծ տեսիլքիս զօրութիւնն, հոն, պակսեցաւ.  
Բայց կը զարձնէր փափացս ու կամքըս արդէն՝  
Նըման անուի մ'որ կը շարժի հաւասար՝

145 Սէրը՝ շարժիչն արփոյն եւ միւս աստղերուն:

Թրգմ. Հ. Ա. ՂԱԶԻԿԵԱՆ

127-131. Որդին կը տեսէ մեր մարդկային պատկերով, բայց աստղածային զոյնով:  
137-138. Կ'ուզէ հասկանալ երկու անձունիք խորհուրդներ, այսինքն թէ ինչպէս մարդկային  
պատկերը միացած է երկրորդ պարունակին, այսինքն Որդոյն:



## ՊՅԼԵՒԱՑԼ

### Մ Ա Հ Բ Ր Օ Ֆ. Զ Ա Մ Չ Ե Ա Ն Ի

#### Ի Տ Ա Լ Ի Ո Յ Ծ Ե Ր Ա Կ Ո Ւ Տ Ա Կ Ա Ն Ի Ւ

ԱՄԶԵԱՆ ծերակուտականին մահով որուն մեծավայել ազնուականութիւնը դէմ-  
աներելոյթ կ'ըլլայ աշխարհահոչչակ զիտ-  
նական մը, և զիտնականով մը կ'անե-  
րենութանայ հայրենասէր մը, նկարագիր  
մը, մէկը այն արիստիրոս անձերէն՝  
որոնց ծնած են իրը օրինակ ծառայելու  
ուրիշ մարդոց, և կազապարելու ամրողջ  
սերունդները իրենց վրայ, իրենց գործոց  
և քաղաքական առաջելութեան վրայ, կամչեանի պարզափայլ ճակտին վրայ,  
որուն մեծավայել ազնուականութիւնը դէմ-  
գին վրայ կը դրոշմէր արական գեղեցկու-  
թիւն մը, կը կարդացուէր միանզամայն  
հանզարտ, ներդաշնակ և խաղաղ յաջոր-  
մը, դութիւնը ներցին մտածութիւններուն՝ զոր  
պայծառ տրամարանութիւն մը կ'առաջ-  
նորդէր նըրահիւս կապակցութիւններով, և  
աւանդական ստուգութեանց խնդիրներով  
կը բարձրանար նորանոր խուզարկութիւն-  
ներու, հաճելի զիւտերու և յստակ հետե-

ւոթիւններու՝ անծանօթին շրջանին մէջ։ Այս սիրահար և անխոնջ խուզարկուներուն ասպարէզը բնութիւն խաւարապատ օրէնցներուն առջև սահման չունի. անսահման փոքրը նախանձելու բան մը չունի



Բրոֆ. Յակոբ Զամչեան

անսահման մեծին առջև, և շատ անգամ զիտունը որ կը յաջողի գանելու խորհրդական կցորդութիւնները՝ որ առաջ կը բերեն մանրադիտական կամ անտեսանելի հիւլէները, անոնց անումները, այլափոխութիւնները, գոյութիւնն իսկ խորշերուն և հիւլէներուն և միով բանիւ գոյութեան ամէն սկզբնական ձևերը՝ կը զգան ուրախութիւն այս գիտութեանց իրենց եղայրակիցներուն պէս, որ կը գտննեն երկայն խուզարկութիւնների ետքը աստեղազարդ գիշերներով և ջլատիչ սպասաւմներով զիտարաններուն պաղ ծայրերուն վրայ, և

անվերջ հաշիւններով և ցնորեցուցիչ թիւերով և այլանդակ զիկզակ գրութիւններով՝ նոր աստղ մը։

Բայց Զամչեան ծերակուտականը չէր նմանեց անոնց, որ իրենց զիւտերուն գաղտնիքը կը պահեն ակադեմական գրքերու մէջ, և չեն զիտեր ելեկորականացնել հոգին, կենդանացնել վիրը, տարածել բարերարութիւնն ու լոյսը՝ կենաց զանազան և տաժանելի ընթացքին մէջ։ Ինը զիտէր բախտառոր արագութեամբ և գործնական և սրանչելի փութով գտնել վերացական ծանօթը իրականութեան մէջ։ Իր իրացանչիր նոր հաստատութիւնը անմիջապէս գործազրութեամբ կը յարմարցնէին, ըստ կարելոյն՝ ամենօրեայ փորձառութեան պէտքիրուն։ Ինը անակնկալ լոյս մ'էր որ կը լուսաւորէր մթին կէտերը, կը զիւրացնէր զանազան դժուարին նպատակներու հասումը և սրանչելի կերպով օգտակար կը հանդիսանալ գործնական զիտութեանց զարգացման և յառաջադիմութեան։

Այս զիտնականի քաղաքացւոյ մէջ յարատէ ամրողջացմամբ զարգացաւ ծերակուտական Զամչեանի ամրող և լուսաւոր էութիւնը։ Անիկայ կը զգար միշտ և ամէն պարագայի մէջ՝ որ զիտնական մ'էր միանգամայն և քաղաքացի։

Ենաւ ի թիրիստ 1857ին, համալսարանական ընթացքն ըրաւ վեհնա և կիսաչն (1889).<sup>1</sup> Հոսմայ մէջ օգնական եղաւ հոչակաւոր Գաննիցարո ուսուցչին, զեռ երիտասարդ՝ մրցումով յաղթեց ու զրաեց Գաղանիոյ համալսարանին մէջ ընդհանուր բնալուծութեան դասախոսի աթոռը, և յետոյ Բատուայի համազօր համալսարանին մէջ ուսուցչութեան մրցումը շահեցաւ 1887ին, և 1889ին Պոլոնիա կանչուեցաւ։

Դեռ նորահաս երիտասարդ էր, երբ հրատարակեց երկասիրութիւն մը Տարերաց ճառագայթման հայելիներու համեմատութեանց վրայ։ Եւ այս երկասիրութեամբ առաջնապաստն ընծայեց զիտնալու համար այն եղելութիւնները՝ որ իրրե հաստատութիւն ծառայեցին նորագիւտ զրու-

թեանց տարրական հիւլիսներուն կազմուաթեան:

Իր գործունէութիւնը յետոյ անցնդհատ աւելցած բնալուծութեան բազմօրինակ շրջանին մէջ, Այսպէս ինքը գտաւ գործարանաւոր բազմամասն դայացութիւններուն կազմակերպութիւնը, և բնալուծութեան մէջ նաարեց այն պղտիկ բազմագործիւնը, որուն կենսարանական մեծ կարևորութիւնը օրստ օրէ աւելի կը փայլի:

Երկայն ատեն իր հաւատարիմ գործակցին Պօղոս Ալիպէրի հետ, որ գրեթէ 30 տարի հետը աշխատակից եղաւ, ուշագրութեամբ քննեց լուսոյ քիմիական գործերը գործարանաւոր մարմիններուն վրայ, և այս նիւթիս վրայ ընտիր խուզարկութիւններ ըրաւ: Իր վերջին տարիները մեծ խնամով աշխատեցած գործարանաւոր գոյացութիւններուն բուսոց վրայ կատարած բազմամասն ինդրոյն վրայ: Այսպէս լուսարանեց այնպիսի ամենակարենոր եղելութիւններ՝ որ այն յօրինուածութեանց նկատմամբ գիտութեան նոր զլուխ մը պիտի հրատարակուի համազօր դղյարանութեան:

Այս նիւթերուն վրայ խսելով, ինքը խուզարկեց ընդհանուր տարրագիտութեան բազմատեսակ նիւթերը և միշտ իր խուզարկութեանց վրայ դրոշմեց հաճելի բնագրոշմը:

Իր սրանչելի գործունէութիւնը՝ իրեն զրաւեց խտալոյ և օտար գիտնական աշխարհին ամենամեծ ցոյցերը, այսպէս որ ամէն աշխարհի ակադեմիաներն և գիտնական հաստատութիւնները իրեն տուին ամենէն մեծ և հազորագիւռ պատուանշանները:

Երկաթեայ կամցով յաղթեց տկար առողջութեան արգելքներուն, միշտ անխոնջ աշխատեցաւ, և այսպէս լուսաւոր օրինակ մը եղաւ, աշխատելով՝ մինչև իր կենաց վերջը՝ արիասիրա գործունէութեամբ:


Ինքը ոչ միայն իրեն հանգիստ չտուաւ, այլ և զիտցաւ փայլեցնել իր աշակերտաց ընտիր կարողութիւնները. Դրգեց զանոնց և քաջակերեց գիտնական արտաքին արտադրութիւնները ձեռք բերելու համար: Զանոնց խստութեամբ կը քննէր, և այդ-

պէս տեսաւ իր աշակերտներէն տամներուցը որ բարձրացան համալսարանական և առաջնակարգ հաստատութեանց մէջ դասսախոսելու աստիճանին:

Պէտք չէ նոյնպէս մոռնալ իր ուսուցչական ամենամեծ արժէքը, որով յաջողեցաւ իր առաջնորդութիւնը բազմաթիւ աշակերտներ ունենալու որոնց յաճախելով իրենց ուսուցչին բով՝ յայտնի կը ցուցնէին անոր արժէքը: Ետա ցիչ անզամ քաջ վարժապես մը յաջողեցաւ անոր նման մտքերու մէջ գիտութեան և դպրոցի կնիքը տպաւորել:

Այսնց որ կու լան անոր կորուստին վրայ և կը սարսին տեսնել թողած անզարման դատարկութիւնը, անոնց պիտի մայ անոր կեանքը յաւերժ իրը մեծամայն յիշատակ մը պարտուց գործադրութեան մէջ՝ իրը Քաղաքացի, իրը կիտուն և իրը Դաստիարակ<sup>1</sup>:

Թարգմ. Հ. Ե. Սուրունեաւ



## Մ - Ռ. ՎԱՐԺԱՐԱՆԻ

ՀԱՄԱԼՍԱՐԱԿԱԿԱՆ ՇՐԱՅԱԽԱՏՐՁԵՐԸ



Եթէ մեր վերջին աղետալի շրջանին մէջ մեծ զոհեր ունեցաւ Հայ մտաւորականութիւնը, Հայ գեղարդուեստը և ամէն մասնագիտական ճիւղեր, ի վեաս մեր ազգային զարգացման, հայրենիքի բարեզարդութեան, չըսնենց նաև ի վաս և յամօթմարդկային ազգին, և արիւնուեցան հայ սրտեր, որբան սփոփիչ և ուրախալի պիտի հնչուին այն աւետիսները՝ թէ նորեր կը ծիմ, յաջորդներ կ'ելլեն, Ոնոնց տրամադրի են ազգասիրական եռանդով՝ միանցամայն իրենց նախորդաց դերը շարունակել, մեղմելու համար ըստ կարելոյն այն համար վիշտը՝ զոր ունեցաւ նահատակ Հայութիւնը:

Կործանուած շնչեց մը իր առջի վիճակին դարձնելու համար անշուշտ կը կարօտի անհրաժեշտ միջոցներու, անխոնջ կամքի 1. Տեսաւ կենսագրութիւնը Բագմ. 1909 թ. 12 էշ. 568.